

## ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ

Ողջոյն, քարեր, ողջոյն կուտամբ սրտագին,  
Չեղ, կճթողներ, ձեռակերտներ մարդկային.  
Ողջոյն, ողջոյն, ձեր խոր քնչն զարթեցէք,  
Ովքեր էք, ովքեր, զարթէք պատմեցէք:

Կամ ուստի դուք, ուստի գաղթած սրբավայր  
Մեռելութեան խաղաղական այս աշխարհ,  
Խոր լուսութեան խորին քնոյ մէջ թաղուած,  
Դուք ողք միայն, դուք կը սիրէք կոծ ու լաց:

Բաղմադարեան բաղմածնունդ աշխարհի,  
Դուք նախահայր բնակիչներ էք նախնի,  
Չեր սերունդից եմ եկած այցելու,  
Ողջոյն, ողջոյն, զարթէք, քարեր, ձայնատու:

Դուք անգգայ, ոչ սիրտ ունիք և ոչ սէր,  
Դուք ապառաժ մի մի անխօս էք քարեր,  
Բայց ձեր խորքէն նոքա մեղ հետ կը խօսին,  
Որոնք երբեմն կենակիցներ մեղ էին:

Դուք միշտ նըսեմ, դուք տիրադէմ, ոըրտայոյդ,  
Անգութ մահուան պարծանք քարեր դուք գոռող,  
Ուրչափ ողբեր, ինչ ցաւագին մըրմունջներ  
Լսած էք դուք ապառաժի կրտորներ:

Քանիք, աւաղ, փոխանակել ցանկացան  
Չեղ հետ իրանց կեանքն ու թաղուիլ միաբան,  
Անմիմիթար ձեր սնարի մօտ ընկած,  
Քանիք լացին, քանիք կեանք տաղտըկացած:

Այստեղ լացան կոյսն ու այրին սըդաւոր,  
Չեղ այցելու որբն է եկած ուխտաւոր,  
Այս մամռապատ այստեղ գլուխն ի քարին,  
Սըրտաճմիկ մայրն է լացած իր որդին:

Չիկայ ոչ մին չիկայ անցաւ ազատուած,  
Առհասարակ մարդիկ այստեղ են լացած.  
Այստեղ քնար, այստեղ հոգի, միտք մարդկան,  
Եմաստներով քան այս քարեր բարձրացան:

Քարեր, միայն շուրջո քարեր անխօսուն,  
Տարբեր տարբեր հասակ ունին չափ կանգուն,  
Նոյն մարդկութիւնն ինչպէս երբեմն կենդանի,  
Այստեղ նոյնպէս իրեն կեանքով կորոշուի:

Այս քարն անկոփ նոյն մի կոյտ հողն անքար,  
Կամ մի աղքատ և կամ մի որբ է թշուառ.  
Իսկ այս հպարտ բուրգն և կոթող մահարչան  
Կամ մեծատուն կամ զօրավար կամ իշխան:

Այս բանաստեղծ՝ նորա անուան կառուցած,  
Միւսն ալ մի մեծ գիտնականի նըւիրած.  
Այն մեծիմաստ մարդիկ այն մեծ միտքն հանճար  
Այստեղ մի կոյտ հող են դարձած հաւասար:

Որչափ քարեր, որչափ կոյտեր անհամար,  
Որչափ առատ մահուան տարած հունձն առատ.  
Այս մեզ համար պատանք գործող միշտ մակոկ  
Ինչպէս շուտ շուտ կերթայ կօրդայ անողոք:

Պէտք է մեռնին, պիտի մեռնին և մարդիկ,  
Այս է բնութեան անխախտ վճիռն ու կնիք.  
Բայց չեն մեռնիր մարդկութեան մէջ սերժանած  
Գործն օդտակար և գաղափարն անմոռաց:

Դեռ կենդանի կապրին իրանց գործերով,  
Դեռ շատ ու շատ ոլիտի ապրին դարերով.  
Եւ մարդկութիւնն երախտագէտ գոհունակ  
Պիտի օրհնէ նոցա անմահ յիշատակ:

Այստեղ վախճան հանգըստարան աշխարհի,  
Այս սուրբ ափունք դառըն է անմահ մեր կեանքի.  
Ուր որ նաև ես առօրեայ կեանքըս կընքած,  
Պիտի նընչեմ մինչև զարթիմ նորոգուած:

Ես այլ նոյնպէս նման ըոլոր մարդկութեան  
Այստեղ մի կոյտ պիտի դառնամ հող կոխան.  
Քար իմ պատկեր, քար ուրուական իմ դիմակ  
Ապագային պիտի կանգընի յիշատակ:

Պիտի ափշին, ցաւին մընան զարմացած,  
Երբ իմ անուամբ տեսնեն այս քարը կանգնած.  
Անշուք անզարդ և անքանդակ ճակատին  
Ո՞ւ թէ գործերըս զարդ ու քանդակ լինէին:

Պիտի ճանչնան նոքա այն քարն ու ասեն,  
Քար մալ ահա աւելացաւ լեռներէն.  
Աւաղ, ինչ շուտ մեզ կենակից և ծանօթ,  
Այս մեր ընկեր կեանքը կընքեց համառօտ:

Բայց ով արգեօք, ով իմ անարդ ոսկրոտին  
Պիտի յարգէ, մի քար կանգնէ իմ պատուին.  
Ո՞ւ լեռներէն, ո՞ւ հողերէն, ո՞ւ աշխարհ  
Պիտի թաղուիմ ես, հայրենի թէ օտար:

Նոյն հողն է այս, նոյն խորք ու ծոց նոյն հողի,  
Ուր վիճակուած իմ գերեզմանը լինի.  
Այս մի միայն կը ցանկայի, կուղէի,  
Որ մնայի մահիցս յետոյ կենդանի:

Մեռած եմ ես, անշունչ դիակ հողի տակ,  
Թէ գովելի չունիմ ոչ մի յիշատակ.  
Չեմ ես մեռած, գեռ հողի տակ կենդանի,  
Թէ կատարած եմ ես մի գործ յիշելի:

Ահա բազմած այս քարերի ծայրերին  
Մահն ինձ հրաւէր կուտայ խստիւ այս ժամին.  
Խնչպէս թողում ծաղկած կեանքիս այս օրեր,  
Այս սուրբ տեղին, ինձ սիրելի այս քարեր:

Կաց գնւ, ով մահ, կաց, սիրելիքս ես ողբամ  
Ամեն քարի յանձնուած սէրն իրեն տամ.  
Բանամ, յայտնեմ ես հանդերձեալ գաղտնիքներ,  
Ճշմարտութիւնն ինձ թող պատմեն այս քարեր:

Մ., Պալեան.